

կառավարութենէն Աֆղ. ի Էմիրը ճանշցուած Ասալ Խանին որդին էր, 1845ին ծնած: Իւր հայրենին մէջ ծագած ինչ ինչ խովութեանց պատճառաւ, ստիպուցաւ բաւական ժամանակ Սմրանս ընակիլ, ուր Որուի պետութիւնն իրեն բաց ի բնակարանէ ոռողկ եւս կապեց: Կարուլի անգիրական դեսպանին սպանմաւըն (1879 Սեպտ. 3) երբ Նորքը տարածու զօրավարը քաղաքը գրաւեց, զԱպուորքանման Աֆղ. ի Էմիր կարգեց: Վերջինս 1881ին Հերատի իշխանութիւնն եւս ծներ ճգեց: Հարիրուլևան Խան իւր հօր յաջորդեց:

Ապուորքանմանի ման Աֆղ. ի ճակատագրին վրայ — որչափ կ'երեւայ — առանց ծանր հետեւանք ունենալու պիտի շանցի: Անգիր համ աշքով չի կրնար դիտել ուսական 40.000 սպառազին զօրաց երկրին հիւսիսային սահմաններուն վրայ բանակիլ: Այսպիսի պարագայից մէջ Անգիրի գլխաւոր նողը կրնար ըլլայ միայն Հնդկաստանն ու կենդրունական Ասիրի հետ ունեցած վաճառականական յարաբերութիւններն ապանովել ընդդէմ Որոշից: Առ այս սակայն հարկ է իրեն Հնդկաստանի դուռն նողու Հերատ ամուր քաղաքը ծներ ճգել. սակայն իրաց արդի վիճակէն շահիւլով Անգիր համար այդ — եթէ ոչ անհարին — գոնեայ շատ դժուարին գործէ է: Զօրաց պակասութիւնը զգալի է. անգ. - Հնդկական զօրաբանակներու մեծագոյն մասը հարաւային Ափրիլէ զբաղած է, իսկ Հնդկաստան գտնուող ոչ լայ սպառազիննեալ միւս բանակները՝ ներքին խաղաղութիւնը պահելու շաբ կարողութիւն ունին, ուստի եւ ի վիճակի շնուն Աֆղ. արշաւելու: — Որու թերթերն այս ամէն պարագաները դիտելով, զԱֆղ. բախտին ընձեռած ծրի մէկ պարգևը կը նկատեն եւ նոյնին գրաւումը կ'ուզեն ըստ կարելոյն փութացընել:

Ժննաստան ամսոյս 7ին սպաց յանձին Լի-հունգ-Զանգի իւր ամենանշանաւոր դիւսանագէտը: Հանգուցեալն իւր հայրենին քաղաքական պատմութեան մէջ վաթսանական թուականէն սկսած մեծ դեր էր խաղացած թէ իբր քաջ զօրավար եւ թէ զիւսարքաբար իբր փորձառու դիւսագէտ:

Ժննաւ 1823ին, 1859ին ծագած Ցայ

պինգի ապստամբութեան ժամանակ հայրինքին ընդդէմ ապստամբաց պաշտպանելու փոխարքէն նախ նահանգապետի քարտուղար կարգուեցաւ եւ յետոյ գաւառական դատաւոր եւ թիզ Մ'նտքը Կիանգ-ստու կուսակալ: “Երկնային կայսրութեանն, մէջ իւր անունն անմանացնող դիւնադպրութիւնը 1872ին վրան առաւ, որուն վրայ աւեցաւ յետոյ նաև փոխարքայ Կանտոնի: Լի-հունգ-Զանգ նրոպահ ըրած այցելութեամբ լաւ ուսումնասիրեց եւրոպական դիւնագիտութիւնը: Շնեաստան իւր վերջին խովութեանց վառագաւոր կերպարանը մը շառնուլը մեծաւ մասամբ իւր դիւսանապետին փորձառութեան պարտական է:

Կողոմքիոյ հասարակապետութեան մէջ ծագած ներքին խովութիւնը տակաւին կը շարունակուին: Ալբանի առաջնորդութեան տակ եղող կատավարութեան գորըք՝ յեղափոխականներէ յաղթուեր է: Կերծերս Կայլոնէ հասած հնապարք մը կը տեղեկանանթ, թէ կառավարութեան զօրքն 300 նոգի Բուէնավիստա քաղաքը յարձակելով յեղափոխականաց հետ կը զարնուին: Հնդհարումը բուռն զօրութեամբ մինչեւ իրիկուն կը տեսէ: Կառավարութեան գորըք կը յաղթուի, դաշտի վրայ թողլով 100 մեռեալ եւ վիրաւոր:

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

#### ՈՒՍՈՒՄՆԱԾԱՆ

ՄԱՑԽԱՆՈՎԱԿԱՆ — «Գուակ», 353:

ԹՎԱԿԱՆՑՈՒԹԻՒՆ — Գրական թաթակութիւններ.

356: — Դրանիշուանից ազգայնոց փափառը.

358:

ՀԵԶՈՒԱԽԱՆԱԿԱՆ — Հրեշմանն եւ իւր նոր «հայականք». 359:

ՀԱԿԱԽԱՆԱԿԱՆ — Արարամ. Ս. Գորց մէջ. 364:

ՊԱՏՄԱԿԱՆ — Մասուէ Ս. Դատէկապեան. 370:

ԳԵՂԱՐՈՒԽՆՑԱԿԱՆ — Մեր պատկերները (պատ-

կերպարայ). 375:

ԳԵՂԱՐԳԵՎ 4. 2. Ա. Մ. - Ակէչան 4. 380:

ԳՐԱԿԱՆ — Գրութեանց վրայ գրտողութիւն. 381:

#### ԱՅԼԵԿՈՒՑՔ


ՆՈՐ ՀՐԱՑԱՎԱՆԿՈՒԹԻՒՆ. 4. 881:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԵՍՈՒԹԻՒՆ 383:

ԿՐՈՍՏԱՐԿԻՆ Ը ՊԱՑԱԽԱՐԱԿԻՐ

#### 4. ԱՐԱՐԱԿ 4. ՊԱՐՈՒԶ

ԳՐԵՆԱՅ. ՄԻՒՐԱՐԵԱՆ ՑԳԱՐԱՆ



1922

Digitized by A.R.A.R. @